

ԳՐԱԿԱՆ

ՄԶԿԻԹԻ ՄԸՆ ՃԱԿԱԾԱԳԻՐԸ

Ո՞վ է սա հայր որ մզկիր մը շինել տուած է...

Մեծանուն երգիծարան թակոր Պարոնեանի «Ազգային Զողեր»ուն ծանօթ գրասէր ընթերցողը, անկասկած հարցուցած է ինքզինֆին վերոյիշեալ ենթախորագիր հարցումը, բայց Պարոնեան միայն մէկ նախադասութեան մէջ խտացուցած էր կեանքը իր Ազգային Զողերէն՝ Կարապետ Պէջ Երամեանի, գրելով. «Մզկիր մը շինել տուած է»:

Թէ ո՞վ է սա հայր... ինչո՞ւ մզկիր մը շինել տուած է եւ ո՞չ եկեղեցի մը, դպրոց մը... եթէ ազգային ջող մը եղած է, ապա ի՞նչ ծառայութիւն մատուցած է ազգին, ո՞ւր ծնած է... անմահ երգիծարանը ո՞չ մէկ լուսարանութիւն կու տայ, այնպէս ինչպէս տուած էր միւս ջողերուն մասին:

Ամիսներ առաջ, երբ կը թղթատէի Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան պաշտօնաթերթ «Սիոն»ի 1927 Յունուարի թիւր, այնտեղ հանդիպեցայ «Մզկիրի մը Պատմութիւնը» խորագրով յօդուածի մը: Հեղինակը՝ Միհաս Չերազն էր, որ տարիներ ետք լոյս կը սփոք Պարոնեանի «Ազգային Զողեր»ուն մէջ յիշատակուած Կարապետ Պէջի կեանքին վրայ, թէ ինչո՞ւ սա հայր մզկիր մը շինել տուած է եւ թէ ի՞նչ եղած է այդ մզկիրին նակատագիրը:

Ահա թէ ի՞նչ կը գրէր Չերազ:

Կարապետ Պէջ Երամեան, ծնած էր Ակն: Ծանօթ էր որպէս Գարաքէիիա Կարապետ Պէջ, ուր եւ շինել տուած է մզկիրը:

Թէպէտ Չերազ նաեւ չի' յիշեր թէ ի՞նչ գործով զրադած էր Կարապետ Պէջ, սակայն կ'արձանագրէ թէ Երամեան գերդաստանը հարուստ եղած է:

Ու Կարապետ Պէջ, ժառանգորդը

Երամեան գերդաստանի հարստութեան, աշխարհին հետ իր հաշիմերը փակած կարծես, բայց ուած էր Պէօյիւթէրէ, ու «բանաստեղծական ոգի տածելով բոլոր Ակնցիներու պէս, երկու բան կը պաշտէր, ծաղիկ ու երաժշտութիւն», կը գրէ Չերազ:

Կը պատմուի թէ Կարապետ Պէջի ապարանքը ունէր ընդարձակ պարտէզ մը, եւ ան մեծ գումարներ ծախսած է իր պարտէզը դարձնելու համար դրախտանման վայր մը, ու ոչինչ խնայած է տարրեր երկիրներէ բերելու բնութեան ծոցէն ծլած՝ ամենէն գեղեցիկ ծաղիկները: Այդ օրերուն, Սուլթանի պալատին գեղեցկօրէն խնամուած պարտէզն անգամ, կարելի չէ եղած իսկ բաղդատել Կարապետ Պէջի «դրախտային» բուրաստանին հետ:

Ու եթէ մէկ կողմէն՝ իր առանձնացած կեանքով, չէր հետքրբուած ազգային հարցերով, միւս կողմէ՝ Պոլսահայ միութենական ղեկավարներն ալ հեռու մնացած էին Կարապետ Պէջի նման հարուստներէ, որոնք իրենց անձնական հանոյին համար պատրաստ էին վատնելու իրենց ժառանգական գանձերը: Եւ ի՞նչ փոյք եթէ անտարբերութեան դիմակը կը հագնէին ազգային պարտականութիւններու ու պարտաւորութիւններու առջեւ:

Ու օր մը, Միհաս Չերազ, որպէս ատենապետը Միացեալ Ընկերութեան, Արքիարեանի հետ միասին, այցելութիւն մը կու տան Կարապետ Պէջի: Անոնք իրենց նարտարութեամբ փայփայելով Կարապետ Պէջի «Ես»ը, կը յայտնեն թէ իրենց միութիւնը տարեկան պարահանդէս մը կազմակերպած է յօգուտ գաւառա-

կան բազմաթիւ դպրոցներու:

Կարապետ Պէյ ուշի ուշով լսելէ
ետք իր հիւրերուն բարի նպատակը՝
կ'ըսէ.

- Ես, գրոց ու բրոց չեմ, եւ մէկ
ոտանաւոր միայն գոց ըրած եմ.

«Փարա իսթէմէյին պիզտէն,
Պուզ կիսի սուլրուզ սիզտէն:»
(«Դրամ մի ուզէք մեզմէն,
Սառի պէս կը սառինք ձեզմէն»)
Երկու գրագէտները առանց իսկ
յուսահատելու Կարապետ Պէյի
պատասխանէն, կրկին կը դիմեն
«ամիրայական մեծանձնութեան» ու կը
խնդրեն որ ան իր ներկայութեամբ
պատուէր իրենց պարահանդէսը, անոր
յանձնելով իրաւէրի տոմսեր:

Կարապետ Պէյ մոռնալով իր
բրժերէն ոտանաւորը, ոչ միայն մեծ
գումար մը կը նուիրէ Միացեալ
Ընկերութեան, այլ պարահանդէսին ալ
գալով կը վարձէ ամենաբանկ օթեակը:

- «Խնչո՞ւ ելե բորական
լամբարներէն ոմանք վառուած են եւ
ոմանք ոչ» - զարմանենով հարց կու տայ
Կարապետ Պէյ, նշմարելով սրահին
մթութիւնը:

- «Խնայողութեան համար,
Կարապետ Պէյ: Մեր Ընկերութիւնը աղքատ
է Պէյ, եւ կ'ուզէ քիչ դրամ ծախսել
պարահանդէսին համար» - կը
պատասխանեն պատասխանատուները,
յուսալով գոհացուցիչ պատասխան մը
տուած ըլլալ ամիրային:

- «Խնայողութի՞ւն, երբ ես հոս
եմ» - պոստելով իր քանձը յօնքերը, կը
պատասխանէ Պէյը, ու վիրաւորուած
արժանապատուութեամբ կը շարունակէ.

- «Վառե՛լ տուէք բոլոր
լամբարներն ալ: Ստակը ինձ:»

Ու ինչպէս կ'ըսէ Զերազ,
«Կարապետ Պէյի առատաձեռնութեան
շնորհիւ, սիրավառ գոյգեր մինչեւ լոյս

պարեցին լուսափաղիուն սրահի մը մէջ»:

* * *

Ցերեկները խնամելէ ետք իր
րուրաստանը, ամէն երեկոյ Կարապետ
Պէյ իր ծաղկալից սենեակին մէկ անկիւնը
բաշուած, ու կտրուած առօրեայէն,
հանոյնով կ'ունկնդրէ արեւելեան երգեր
կամ եղանակներ: Այդ օրերուն
Պէօյիւթէրէի մէջ ան ծանօթացած էր
երիտասարդ բուրք երգիչի մը, որուն
ճայնը հրապուրած էր Պէյը:

Ու օր մըն ալ իր մօտ կանչելով՝
երգիչին հարց կու տայ.

- Խնչո՞ւ «միւէզզէն» չես ըլլար
որ ճայնդ աշխարհ քոնէ:

- Զեր վսեմուրինը գիտէ թէ
մզկիթ չկայ այս քաղին մէջ, շինելու
յոյս ալ չկայ, բանի որ ժողովուրդը
աղքատ է - կը պատասխանէ երիտասարդ
երգիչը:

- Աղքատ - զարմացած հարց կու
տայ Կարապետ Պէյ ու կը շարունակէ.

- Ես շինել կու տամ իմ ծախնովս,
պայմանով որ դուն ըլլաս «միւէզզինը»:

Ու Զերազ կը գրէ, թէ ամիսներ
ետք Կարապետ Պէյի պարտէզէն ոչ շատ
հեռու փոքր մզկիթ մը կը կառուցուի,
ուր ամէն օր իր սիրած երգիչը կը
կարդայ «էզզէնը» եւ ինչ ալ հանոյնով
կ'ունկնդրէ անոր գեղեցիկ ճայնը:
Պէօյիւթէրէի մահմետականները, որոնք
շերմեռանդութեամբ կը յանախեն իրենց
նոր մզկիթը, մեծ գովասանենով կը խօսին
Կարապետ Պէյի բարեգործութեան մասին,
որուն համբաւը շուտով կը տարածուի
ամբողջ Կոստանդնուպոլսոյ մէջ, թէ
ինչպէս հայ մը մզկիթ մը շինել տուած
է:

Ահա այս է պատճառը, որ անմահ
երգիծարանը իր «Ազգային Ճոշեր»ուն
մէջ, միայն հինգ քառով կը ներկայացնէ

Կարապետ Պէջը:

* * *

Կարապետ Պէջի բարերարութիւնը ո՞չ միայն նախանձը կը շարժէ կրօնամոլներուն, այլ էյուակէն ժամանած մոլենանդ բուրքեր, ժամանակ մը վերջ, Պէջի բարերարութիւն սրբարաններուն մէջ կը սկսին վարկարեկել Կարապետ Պէջը՝ ըսելով.

- «Այդ հայր, մեր շնորհիւ հարստացած է, եւ կ'ուզէ վեհանձնութիւն ծախել մեզի:

«Ճշմարիտ մահմետականը չի խարուիր այդ կիսամիտ անհաւատէն՝ «Եարըմ աֆըլը կեաւուր»:

«Եթէ անկեղծ ըլլար իր իսլամութիւնը, պիտի փութար ընդունիլ մեր Եշմարիտ հաւատը։ Քրիստոնեայ մնալով մզկիր շինել տալը պարզապէս խարէութիւն է։ Հոն աղօթելու երթալը անընդունելի ու «հարամ» է ուրեմն, ու նախատիմք Ալլահին ու իր Մարգարէին դէմ։ Մեր սրբազն պարտաւորութիւնն է անիծեալ «Անալէրէկմէ» նկատել այդ շէնքը եւ կործանել հիմնայատակ։»

Ու ըստ Զերազի, շշշանի ժողովուրդը ո՞չ միայն կը դադրի յանախելէ հայու մը շինել տուած մզկիրը, այլ կը ճեռնարկէ հիմնայատակ բանդելու զայն։

Ու այսպէս «միւէզզէնին» գեղեցիկ ճայնին կը յաջորդէն «բրիչներու քնդիւնները» որ բանի մը ժամէն աւերակոյտի կը վերածեն նորակերտ մզկիրը։

«1889ին, երբ հրաժեշտ տուի վերին Վուսիորին, անցայ այդ շէնքին առջեւէն։ Գարշահոտութիւն մը միայն ամէն կողմ, եւ փարքոցաւոր ու ֆէսաւոր մահմետականներ աւերակներու մէջ բաշուած, գոհացում կու տային բնական պէտքի մը...» կը գրէ Զերազ, ու կ'եզրափակէ իր յօդուածը՝ գրելով.

«Այսպէս վարձատրուեցաւ բրժասիրութիւնը միամիտ հայու մը, որ ուզած էր բարիք ընել ապերախտ ժողովուրդի մը»:

* * *

Այսօր 120 տարի անցած է այս պատմութենէնի վեր, որուն յաջորդած են ջարդեր ու կոտորածներ, աւելի ուշ բաներորդ դարու առաջին ցեղասպանութիւնը, որուն զոհ գացին երկու միլիոն հայեր։

Եղեննի իննունամեակի սեմին ենք, եւ տակաւին աշխարհ չէ նանչցած հայուն արդար դատը ու դատապարտած բարրարոս բուրքը, որ տակաւ իր արիւնարրու շրթներով կը ջանայ պատող էշերը իր գործած անմարդկային արարքներուն։ Ի՞նչ փոյք սակայն, եթէ Լոս Աննելլըսի մէջ տակաւ կը շարունակուի բրժասիրութիւնը, որ բուրքերէ աւելի մեծ թիւով հայեր կը փութան լեցնելու այն սրահը՝ ուր վերջերս բուրք երգիչ մը ելոյթ ունեցած էր։

Բարերախտաբար... Կարապետ Պէջի մը ոտնածայնը չի լսուիր։
Փա՛նք Աստուծոյ։

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ